

HAJ ARI



ՕՐԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՅԹ ՀԱՅ ՄԿԱՊՏՏՆԵՐՈՒ

ORGANE DES SCOUTS ARMÉNIENS EN FRANCE

Փ. ՏՐԵ ԹԻ
2e ANNÉE No.

- 6 -

1930

ՄԱՐՏ
MARS

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ՊԵՏԻՆ ԽՈՍՔԸ	Դ. Մեծաքուրեան
ՅՈՒՆՎԱՐ 26ի ՀԱՆԴԻՍԸ	Հայ Արի
ԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՇՆՋՈՌՈՒԹԻՒՆ	Խմբավես
ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹԻՒՆ	Խմբավես
ՀԱՅ ՏՎԱՆ	Վիզին Զարարեան
ՏԱՐԻՆԵՐՈՒՆ ԱՐԺԵՔԸ	Վ. Մ.
Միութեան կեանիը	

Գինն է 2.50 Ժաման

HAI' ARI

REVUE MENSUELLE

ORGANE DE L'ASSOCIATION DES SCOUTS ARMÉNIENS

RECONNUE PAR LE BUREAU INTERNATIONALE DE SCOUTISME

Directeur : Kourkène Medzadourian



ՀԱՅ ԱՐԻ

ՕՐԻԱՆ ՖՐՈՒՍՍՅԻ ՀԱՅ ՍԿՈՒՏԵՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԵՍՆ
Կը հրատակոի ամիսը մեկ անգամ խթագրական մարմելի մը կողմէ



Յօդուած և դրամական առաքումներ ընել հետևեալ հասցէին

ԴՈՒՐԳԵՆ ՄԵԽԱՏՈՒՐԵԱՆ

3 Rue Gustave Tricard


BAGNEUX (SEINE) FRANCE

Բաժանորդագրութեան պայմաններ

Ձրանա, Սուրիա և Պալբաններ Տարեկան 25 ԺՐԱԲ

Ուրիշ երկիրներ 2 ՏԱՐԱՄ

Խառը ձեռքէ կը ծախուի 2,50 ԺՐԱԲ



Բ. Տարի
Թ. Ամ.
- 6 -

ԱՄՍԱԳԻՐ ՖՐԱՆՍԱՅԻ ՀԱՅ ՍԿՈՒՏԵՆԵՐՈՒ

- 1 -
Մ. Ա. Ռ Տ
1930

ՊԵՏԻՆ ԽՈՍՔԸ

ԵՒ ՀԻՄԱ ՑԱՌԱՋ

Երեք անուայ աշխատանք վեց
Փարիզի շրջանի մեր սկսումներն ու
զայշիկները հանուրթեան ենելիացան
Յունուար 26ին Խնձիռն ըր Բարիի սրահը:
Եօթ հարխորի հասնող այդ խանդախոն
բազմութիւնը վարձատեց մեր տղոց միզր:
Աւոշին տարուայ կատառուած աշխատանքներն
զնահատումն եր այս: Առաջ աղմուկի
եւ սիճ "ռեքվան" ներու մեր տղոց շուրջ
բողոքուեցան մեր հայ եւ օստար բաւեկան-
ներու բանակը: Կը շնորհաւորենի մեր
ամենու կը խթագետները, առաջնորդները,
եւ բողոք սկսումներն ու զայշիկները:

Տղաֆ ցոյց տոիֆ թէ որդան յա-
ռաջդիմութիւններ կատառուած էի անցեալ
տարունի իլեր բուռով եւ որակով:

Պատառ աղ խանդախոն է եւ
անուր փարած մեր միութեան: Եարբեր
կը խսանան օրէ օր եւ մեր միութեան
մասնանիները կը կազմուին գրանսայի
անեն անկիւնն ըլ: Մեր շարժումը սկսած
է ծառադի Ձւանասային աղ դուր: Աւելին
սկզբ շաբերով եւ այսպիս ներդաշնակ
շարունակենի մեր վազքը դիպի յառաջ-
դիմութիւն: Ապահինեցի միայն ձեր
ուժին եւ անտարբեր մնացիք բոլոր
դժարութեանց :

Ապագան, փայլուն ապագան աւ-
րողութիւն ձերն է:

Ապրիֆ տղաֆ եւ հիմա յառաջ
խիզախ եւ անեկուն կերպով:

ԳՈՒՐԳԵՆ ՄԵԽԱՏՈՒՐԵԱՆ

ՅՈՒՆՎԱՐ 26Ի ՀԱՆԴԵՍԸ

Կիրակի Յունվար 26ի կէս օրէ վերջ տեղի ունեցաւ Ֆրանսայի Հայ սկառատներու Փարիզի շրջանի ցերեկոյթը:

Իւնիօն առ Փարիզի սրահը ամբողջովին լիցուն էր խանուած բազմութեամբ մը: Ուշ միացողները սախառած էին սորի մնալ, հակառակ կարգապահ յանձնախումբին ջանքաւթիւն:

Ժամը 2.30ին սրահ հասան Բնդհ. պետ Գ. Մեծառուրեան և հանդէսին նախադահ Պ. Ալեքսանար Խատիսեան և ընդունուեցան խմբապետ Ա. Զամալեանի կողմէ, մինչ սկառատական նուազախումբը կը հնչեցնէր «Մեր Հայրենիք»ը:

Կաղալստական դարձաւ այս վերջին 4 տարիներու ընթացքին, շնորհակալութիւն յայտնեց հանդիսականներուն և վերջացուց վրատահովեան խօսքերափ:

Երեցնէրը ներկայացուցին զուտրթ կտոր մը ուսանողներու կեանքէն, գայլիկ-ները ներկայացուցին խօստումը և զուտանանը: Գայլիները շատ լաւ տեսանք այս անդամ ալ սրը կը պարտինք իրենց խմբապետուչի Օր. ԲԷկլատեանի ջանքերուն և իր օգնական Օր. Բրիկեանի անխոնչ աշխատանքին:

Փարիզի Ա. Խումբը ներկայացուց տեսարաննէր բանակումի կեանքէն մասնաւ-



Փարիզ 1ի Զարթնումը

Սկառատական քայլերով բեմին. վրայ տողանցք կատարեցին Փարիզի շրջանի սկառատները, գայլիները և երեցները: Այսուաները իրենց նոր հանազգեստներով շնորհալի էին, կարգապահ և աշխատ: Ժողովուրդը լուսաւած էր ծափականի շրջանի ցերեկոյթը:

Քայլան խօսքը ըրաւ Ա. Զամալեան որ բացարեց թէ ինչպէս մեր կազմակերպութանը շաբաթական կատարելու աշխատավայրը:

Բապէս յիշենք «Բանակումի կեանքը» որ խիստ սպառորիչ էր: Շնորհաւորելի է խմբապետ Գերձակեանի գեղեցիկ երեւաւակյութիւնը...:

Փարիզի Բ. Խումբը մեղ ներկայացաւ շատ հետաքրքիր կերպով: «Փիլ» յամակի թօքեմի պարը, Ազեվազներու «Երազ մը Մատիսի տակ» և Եղջերիներու ներկայացումը ցոյց տուին սկառատական գաղափա-

րին խոր ըմբռումում այդ խումբին կողմէ: Ցետոյ բեմ ելաւ ընդհանուր պիտը որ խոսեցաւ Միութեան կողմէ: Կուտանք իր ճառին մեծագոյն մասը:

Ֆ. Հ. Ս. Միութեան կողմէ կուգանք ողջունել մեր բոլոր բարեկամները որ այս օր զարձեալ ներկայ են քաջալերելու մեր տղաքը. կը փափաղինք մեր մասնաւոր շնորհակալութիւնները յայտնել գեր. Արք. Հօր Վուամշապուհ եպիսկոպոսին, մեր վրայ գորգուրացով սիրելի եկեղեցականը որը շատ դեր կատարած է մեր միութեան զարդարման և յառաջդիմութեան համոր:

Մեր երախտագիտութիւնը կը յայտնենք նաև մեր սիրելի նախագահ Պ. Խատիսեանի. որ սիրով և անկեղծութեամբ յանձն առաջարկութիւնն առաջարկութիւնը մեր ամուսնու կազմակերպութիւնները: Մեր միութիւնը երկու կումբ և մէկ գայլիներու. Փրանսայի հայացատ բոլոր կեղուններուն մէջ ունինք կազմակերպուած սկառատական և գայլիներու խումբեր, ընդամենը 12 մասնածիւղ և 15 խմբապետները: Մեր շարժումը կը ծաւալի նոյնպէս ֆրանսային գուրս, Պուլկարիոյ երկու քաղաքներու սկառատական կազմակերպութիւններ ամբողջական կազմակերպութիւններու մասնակիութիւնը կազմակերպութիւններու ամառանութեցիկ շարժումը ստեղծեցին: Այսօր մեր միութեան կամուրանկային 200 սկառատները:

Մեր ինք լինքնիս հարար կըզգանք իր օմանդակութիւնը ունենալուու նոյնիսկ այն աեսակ ժամանակներու ընթացքին երբ շատերը մոռցած սա շատ մօտիկ անցեալը կ'անգիտանան այն բոլորը որ Հայութիւնը կը պարտի իրեն:

Այս մեր տարեկուն չորրորդ հանդէսը, որ կը խսացնէ իր մէջ մեր նախկին չորս տարիներու աշխատութիւնը, ինչ որ այնքան գեղեցիկ կերպով ըստ խմբապետ Զամալեանը: Այս օր է որ Փարիզի շրջանի մեր սկառատները իրենց մեծագոյն ճիգը կ'ընեն կատարեալ կերպով ներկայանալու համար հայ պատանեկութիւնը սիրով հայութիւնն: 1926 ի պատմական (!) 50 հանդիսականները այսօր փոխուած են սա համար հայութիւնը բառուած բազմութեան չորբերուր ընտրուած բազմութեան որոնք եկած են իրենց տղոց ճիգը տեսներու և հարարանալու: Մեծ յուղումով է որ կը տեսնենք այսօր մեր լուագոյն բարեկամները:

Կը փափաղինք շատ ամիսոփ կերպով յիշատակել Ճեղ այն վերջին (1928 1929) տարոյ ընթացին մեր ունեցած գործումը կատարելու աշխատավայրէ հրամաշարհային Շեմպօրիին որուն պաշտօնապահէս հրամաշարհային էինք,

Տոնէութիւնը: 1929 ի սկզբը ունէինք 30 սկառատներ և 6 գայլիներէ բաղկացած, խումբ մը, որը շատ ուժեղ և ընտրուած լարգակցութիւն մը ըլլալով հանդերձ, թուով շատ խոշոր ուժ մը չ'ը ներկայացներ:

Այս օր բոլորովին փոխուած է այդ վիճակը մենք կազմակերպուած սպազմին անկախ միութիւն մըն ենք, հովանաւորող մարմնով և փարչական կազմով և որ միակ հայ լիազօրուած սկառատական միութիւնն է ճանչցուած միջազգային սկառատական գրասնեակէն որ կը զեկավարէ 2.000.000 սկառատներ: Մեր միութիւնը երկու սկառատական խումբ ունի Փարիզի մէջ մէկ երեցներու խումբ և մէկ գայլիներու. Փրանսայի հայացատ բոլոր կեղուններուն մէջ ունինք կազմակերպուած սկառատական և գայլիներու խումբեր, ընդամենը 12 մասնածիւղ և 15 խմբապետները: Մեր շարժումը կը ծաւալի նոյնպէս ֆրանսային գուրս, Պուլկարիոյ երկու քաղաքներու սկառատական կազմակերպութիւններ ամբողջական կազմակերպութիւններու մասնակիութիւնը կազմակերպութիւններու ամառանութեցիկ շարժումը ստեղծեցին: Այսօր մեր միութեան կամուրանկային 200 սկառատները:


Գործունէութեան տեսակէտով ըստ 1929 խիստ լու է: Մեծ թուով հաւաքութիւններ և բանակամներ կատարուեցան Փարիզի մէջ և գաւառները: Երեք շրջան կատարուեցան գաւառի խմբերն մօտ և օդութիւններ եղան անմոց. մասնակիցեցանք օտար սկառատական հաւաքութիւններու և կազմակերպութիւններ միջազգային բանակում մը որուն մասնակիցեցան օտար ամէն ազգի սկառատներ, և որուն արդիւնք կը յիշեք անշուշտ:

Վերջապէս մեր գործունէութեան ամենափառն փառատական կազմակերպութիւններ և կազմաշարհային Շեմպօրիին որուն պաշտօնապահէ հրամաշարհային էինք,

իբր հայ ներկայացամբ 44 ազգերու կողքին։ Դա զիտէք որ Խոլմանէն յետոյ սա առաջին մեծ հաւաքոյթն է պաշտօնական և միջազգային բնոյթ կրող որուն հայ դրօշով հայ աղաք մասնակցեցան։

Միաժեան նիւթական ելեւմուտքն ալ եղաւ գոհացուցիչ այս տարոյ ընթացքին ու կը հասնի 32.000 ֆրանքի այս գումարին միայն 6.000 նուիրատութիւն է։ Պարզ կերպով կը տեսնէք մեր տղոց կատարած ճիգերուն մեծութիւնը։

Մեր գործունէութիւնը զերծ չեղաւ հակառակորդներու հարուածներուն և ստեղծուեցաւ նոյնիսկ պայցար։ Ամեն կարուոր գործնէութեան մէջ անպական են հակառակորդները։ Ասիկա աւելի օգտակարութիւն ունեցաւ մեր տղոց, որոնք սորուեցան միշտ վստահ և լաւատես չըլլար, այլ հիմակուըն է վարժուիլ հարուածուիլ նոյնիսկ բարեկամներու կողմէ։



Փարիզ II - Փիդ խմբակին ներկայացումը

Մեր տղոց վրայ աւելի կարեւոր պարտականութիւններ գրաւած են. անոնք կը ներկայացնեն զժբաղդ սերունդ մը. մերմէ շատերը Մեծ Արհաւիրքի օրերուն ծնան միւս մասը փախաւարի ճամբաներուն վրայ և կամ օտար հոգի վրայ։ Մերմէ առաջ կարի Ապրիլ 11 ի սերունդը։ Այս սերունդն համար չէ որ մենք մտահոգենք. սե-

րունդ մը որ խելահասէր. երբ տառապեցաւ հայութեան համար, անկարելի է որ անշետանայ։ Յաջորդ սերունդը մենք ենք և մէջմէ վերջ այլասերումը և օտարացումը կը տեսնենք։ Եթէ չամփոփենք մեր բոլոր ճիգերը և չկեզրոնացնենք մեր կամբը, դժուար թէ հասնինք մեր բաղձացած արդիւնքն։ Աչա թէ ինչու մենք կը ջանանք մեր շարքերուն մէջ հայութեան գաղափարը վառ պահէլ և մեր տղաքը 100% հայ մեծցնել։

Ակառառութիւնը լաւագոյն դրաւականը կը գանենք նար սերունդը փրկերու համար. թերեւս առարկողներ ըլլան թէ ան միջազգային բնոյթ ունեցող շարժում՝ մըն է և դեռատի պատանին աւելի միջազգային շարժումներով կը զբաղի քան թէ հայ կենաքավ. շատ զիւրին է այս հարցին պատասխաննել. սկառաւը տմենասնիկզծ հայրենասէրն է և երբ մեր տղաքը օտար

մասին թերեւս շատ ճամբաներով Հայ նոր սերունդը կարելի ըլլայ զէպի քաղաքացիութիւն առաջնորդել, բայց սկառառութեամբ մենք տղան կը մեծցնենք անկախ և ոչ միակողմանի, ինչ որ մեծ անհրաժեշտութիւն մընէ զիւրակից և պատրաստուած տարրեր տնենալու համար։ Ներկան շատ փայլուն չերեւս ամենավայր շրջան մըն է որ կանցնենք։ Ազգային տեսակետով թերեւս ամենավայր շրջան մըն է որ կանցնենք։ Ամենուն երեւակայութիւննեն չի հեռանար օտարայման և ձուլումի վտանգը։ Վայրկեաններ կուգան որ նոյնիսկ չենք հաւատար Ազգային խեչալի մը գոյութեան։ Շատերուն մօտ կը տեսնենք արդէն յաւսալըսումը և անէծը մեր ճակատագրին։

Բայց վայրկեան մը կանգ առնենք և դառնանք զէպի ուրիշ ալլիկ որ նոյնալէս զարերով տառապեցան իրենց ալլային անկախութեան համար. Բոլնիան և իսլանան, իրանատան որ տակաւին քանիմը տասնեակ տարիներ առաջ կը հեծէր օտարի լուծին տակ։ Այսօր աշատ է որովհեաւ իր երիտասարդութիւնը մեծցաւ նախահայրեւստուած պատգամներով և իր զաւակները չշլացան օտար փառքերով. իշենք իր ալլատութեան մեծ ուահլիքան Ծօրկի քաղաքապետը զորը նտանի մը մէջ մեռաւ անօթի մնալով բայց հաւատքով լի և որ կըսէր ու կըկիներ Աշխարհի բոլոր բանակները միացած, մէկ անձի մը հաւատքին հետ զլուխ չեն կրնար ելլալ։ հերոսը մեռաւ բայց իր պատերուն խոչալը իրականացաւ, իսլանատան աղատ է այսօր։

Իսկ մենք սկառաներս որ միացուցած ենք մեր նպատակի հայ ազգային խեչալին հետ կ'ըսնք, «Բոլոր կործանաւոր ու ծերջ միացած չեն կրնար ոչնչացնել մեր զաղափարը։»

Թերեւս գայրկեաններ գան որ մենք վիրաւորուինք բայց մեր սոտացած վէրբերուն կսկիծը փոխանակ ակարացնելու մեզ աւելի պիտի սասակացնէ մեր եռանզը, մեր հաւատքը պիտի մնայ միշտ անպարտելի և մեջ բայցերը միշտ զէպի յառաջ։

Միջավայրը հակառակ է մեղ. օտարացնան վասնիքը միշտ ներկայ. մենք զարձեալ կը բարինք և այսպէս մինչեւ որ համինի սա օրէնուած օրը երբ Հայրենիքը աղասապրուած մենք երկիր տանինք մեր պատրաստած քաղաքացիներու բանկները ու Արաբասեան զաշտին վրայ մեր տղոց արձակած ուրախութեան աղազակները պիտի բարձրանան մշուշապատ Մասիսի վեր, և հայ նոր և աղատ սերունդին ողջինը ասան մեծն Տիգրանի, Վարդանի և Անդրանիկի սաւանող անմահո գիներուն։

Մեր երիտասարդ սրտերու անկեղծութեամբ, մեր պատանեկան հզօր եռանզին բոլոր ուժովը այսօր կուգաք մեր աջակցութեան մեծ խստութիւնը լըքել, ամէն անոնց սրոնք կը պայցարին անխանչ, հայ աղասապրութեան և վերածնուղին համար։

Միջնարարէն առաջ սկառաները ներկայացուցին Լահիչեի Լա գրամաւեկաններէն փրանսերէն լեզուով։ Հոս կ'ուղենք մեր գոհումակութիւնը յայտնել զերակատարներուն յաջողութեան համար։ Յովիկ Եղիազարեան անգատ մըն ացոց տուաւ իր հմտութիւնը ֆրանսերէն լեզուին մէջ։ Արմէն Շանթ կատարեալ էր և զերալանցեց լնբղիքը սերդելով նոր տիպ մը, Ա. Զամալիեան ախար երկրախայզ մը եղած էր։

Միջնարարին հանդիսականները ացելցին աղաց ձեռական աշխատաւթեանց յաւցարութիւնները։ Անտրի համուեցան Փարիզի Բ. խումբի սկառաներէն ԽաչօՓափաղեանի շինած «Արմենիա» նաւը որ բարձրացաւ 6/10 ֆրանքի, շնորհիւ Պ. Մ. Աշճեանի զեկավարութեան։

Հանգէսին Բ. մասը սկսաւ նուազախումբով։ Յետոյ բեմ հրաւիրուեցաւ Պ. Ա. Խատիսեան, մեր համակրելի և յոզովորպական նախագահը, որ հմուտ կերպով բացառի սկառաւութեան բարիքները մեր գոգովիր համար և ուրախութեամբ նկատեց թէ ինչ ներկայան կերպով կը յառաջդիմէ հայ սկառառութիւնը շնորհիւ սա երիտա-

սարդներուն ջանքերուն: «Անոնց համերաշխ գործունէոթիւնը օրինակ պէտք է ըլլայ մեզ մեծերուս» աւելցուց Պ. Խատիսեանի Ճառը խանդավառ կեցցէ-ներու արժանացաւ ծովովորպին կողմէ:

Ժօրծ Քոլէ, «Սկուտ աը Թրանս» ներէ ֆրանսական ժորվիրական երգեր նուագեց իր «ափկոով: Գայլիկները նոր պար մը կտարեցին և յետոյ սկառաւսները ներկայացուցին հայերէն «Նաստիս սափրիչ»ը. Ե. Օտապաշեան և Հ. Դերձակեան խաղին աստղերը եղան...:

Յետոյ Բնդհ. պետը մոգական լապտերով ներկայացուց ճէմպօրիէն տեսարան փաստեր և բոլորս անդամ մը ևս ապրեցանք մէծ ճէմպօրիչն:

Հանդէսը վերջացաւ աննկարագրելի խանդավառութեան մէջ: Բոլորը կը վին առթիւ, երեսփոխան և փաստաբան Հ.



« La grammaire »

Ա. Շանթ: « C'est un marchand de ferrailles !!! »

Կրկնէին.— Անցեալ տարիներու հանդէսնե- րը հրաշալի էին, այս տարսւանը գերա- դանցեց բոլորն ալ:

Եւ ըստնը որ այս բոլոր յաջորդութիւնը կը պարախնը միայն մեր տղոց ջանքերուն

Հանդէսին ներկաներէն յիշենք. Գեր. Շուամշապուհ Եպիսկոպոս, հոգեւոր հովիտ Փարիզի հայերու, Պ. Ալեքսանդր Խատիս- եան, հրամանատար Խանդատեան, Հայր Արքական (Մուրաստ վարժարանի բոլոր աններով), Տօքլ.

Ա. Պօղոսեան, Տէր և Տիկին էմիլ Սասի (օղն. քաղաքապես Արքածօնի), Պ. Տէնի Բնդհ շրջ. պետ Անդլիացի սկառաւսներու, Յոհն, Լէհ. Խւարալիացի, Անդլիացի, սկա- ռաւս պետեր, Խմբավետուհիներ, գայլիկներ եացին. Եացին: Ուբրանիացի երիտասարդ- ներու միութիւնը, Վ. Բացի սկառաւ պետ մը, և վերջապէս քաղաքական, գրական և կիտական ասպարէզին պատկանող օտար և հայ բարեկամներ: Համակրական համակար գրած էին Հրամանատար Լոբիթալ և Հայր Մէլէն («Սկուտ աը Թրանս» ներէն բացակայ էին Ի. իլ բազաքը կարեսը զբա- զում անենալով), Ֆ. սկառաւական գրա- սենեալի բարտուղար Հ. Կէու որ հիւանդ էր, Մարջ Սանիէ որ սախաւած էր բա- ցակայի իրենց կուսակցութեան համաժող. Վ. Արքական աստղերը եղան...:

Եւսոյ Բնդհ. պետը մոգական լապտե- րով ներկայացուց ճէմպօրիէն տեսարան փաստեր և բոլորս անդամ մը ևս ապրե- ցանք մէծ ճէմպօրիչն:

ՀԱՅ ԱՐԻ



ԽՈՒՄԲԵՐՈՒՆ

ԹԵՇՆԻՔ =

= ԲԱԺԻՆԸ



ԴԱՎԻ

ԱՐԱՆԿԱՆ ՇԱՂԱՌՈՒԹԻՒՆ

Արու հասական շնչառութիւնը ապ'ու կեռպով կիւարկել պէտք է զիւնայ առեն սկսու: Արդարեւ շատ մը արկածներու պարագային մեծ թիւով շնչահեծներ ազատուած են մանեն որով իւսեւ են անձեռ որոնի արուեստական ծնչառութիւն կատարած են մինչեւ բժիշկներուն հասնիլը: Իլ յուսանե՞ որ մէր սկառաւեները կատարելապէս պիտի սուրին զայն որպէսի միշտ պատրաստ ըլլան կեաներ վրկելու:

Ինչ' դրուեամբ որ այ կատարուի շնչառութիւնը, պէտք է արկածեալը մայուր օդի մէջ պակեցնել, բակել իր հազուսին սեղուած մասերը (օճիկ, զօսի, կօշիկ, և այլն), բերանը բաց պահել, ակռաներուն մէջեւը մայուր վնայշի կտոր մը դնելով. վերջապէս միբը բերանը մայրել և շեզուն բերանին դուրս պահել:

ՍԻԼՎԱՌՐԻ ԴՐՈՒԹԻՒՆ

Այս դրութեամբ արկածեալին կուրծքը կը լայնայ և պէտք եղած քանակութիւնը ող մը մանէ անոր թոքերուն մէջ:


Զայն պատկեցնել կանակին վրայ, և պղտիկ բարձ մը զնելով ուսերը բարձր պահէլ որպէս զի զլուխը ցած իշնաց: Արաստար արկածեալին զիստն կողմը կը մնայ, երկու թեւերը բոներով արմակէն զանանք հետայնել իրանէն և ետև բերանը գլուխինել երկու կողմերէն մարմնին բերել, զլուխին երկու կողմերէն մարմնին ողողութեամբ (այս պատկեր 1): Այս ձեւով շնչառութեամբ

պահէլ մէկ-եւ կու համբելով, յետոյ զամոնք գանդալ կերպով իչեցնել զէպի կողերը և ճնշել նոյնակս երկու երկիրացիկան (աես պատկեր 2 և 3):

Առաջին շարժումով վանդակածիրը կը լայնայ և ող կը խումէ թոքերէն ներս, երկորդ շարժումով շնչուած օղը դուրս կ'արտաքսուի:

Այս շարժումները պէտք է կատարել վարկեանը 16 անգամ և յարատեւ կերպով (մինչեւ 1 ժամ): Անդամ մը որ բնական շնչառութեամբ վերահաստատի արկած-

եալին զօրաւոր ըմպելիներ տալ (թէյ, սուրճ, ուօմ և այն):



Պարզ է որ այս ձեւը կարելի չէ կիրարկել երբ անոր վերի անդամները կամ կողերը կատրած են:

ԼԱՊՈՐՏԻ ԴՐՈՒԹԻՒՆ

Արկածեալլ կանակին վրայ պառկեցնել, բերանը լաւ մը բանալ և մաքուր թաշ-կինակով մը համաչափ կերպով լեզուն բերնէն դուրս բաշել և ներս տանիլ 15-16 անգամ, մէկ վայրկեամի ընթացքին:

* * *

Այս փորձերուն մէջ յաջողերու համար երկու բան կարեւոր են, կանոնառութիւն և յարաւետորիւն:

Արկածեալլ մերկացնել մինչև մէջքը, պառկեցնել փորին վրայ, զլուխը բավ դարձած և ճակատը նախաբաղսկին յենուած պահել ուղիւղի բերանը գեանէն չենու մեայ: Հանուած հագուստներէն բարձ մը

շինել և ստամոքսին տակ զնել: Մունկի գալ շնջաչեղձ եղողին վրայ (աես պատկեր 1) և ափերով սեղմել կողերը մեկ, երկու, երեք, համրելով (աես պատկեր 2), Ճնշումը բարձրացնել մինչեւ ուսերը, յետոյ դարձեալ վար իջնել և երկու կամ երեք վայրկան սպասելէ յետոյ վերսկսել Ճնշումը և այսպիս շարաւակարար. վայրկանը 15-18 անգամ: Նախընտրելի է որ սկառառը իր ներշնջման և արտաշնջման վրայ յարմարցնէ այս շարժումները:



ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹԻՒՆ

ԿԵՆԴԱԿԻՆԵՐՈՒԻ ՀԵՏՔԵՐ

Հետախուզութիւնը սկառւախին լաւագոյն ժամանցներէն մին է: Կը պատահի որ արշաւներու ընթացքին անոնք հանդիպին կենդա-նիներու ոտքի հետքերուն, զորս անպայման պէտք է ճանչնալ բ. կարգի սկառւատ մը ըլլալու համար: Ստորեւ կուտանք սովորական կենդանիի հետքեր, իրենց չափերով:

1. Աքիս (3 սամթ.)
2. Գորշուկ (պլէու, 7 սմ.)
3. Եղչերու (6 սմ.)
4. Քարայծ (5 սամթ.)
5. Կատու (3 սմ.)
6. Ձի (15 սմ.)
7. Եղմիկ (4 սմ.)
8. Շուն (7 սմ.)
9. Գորս (1 սմ.).
10. Այծեամ (6 սմ.)
11. Միւռու (3 սմ.)
12. Ողնի (4 սմ.)
13. Սպիտակ աքիս (3 սմ.)
14. Նապաստակ (10 սմ.)
15. Ճագար (15 սմ.)
16. Ցուկ (7 սմ.)
17. Ջրաղուէս (7 սմ.)
18. Կղաթիս (5 5 սմ.)
19. Լեռնամուկ (4 սմ.)
20. Ոչլար (5 սմ.)
21. Գաշտամուկ (1 սմ.)
22. Մոկ (0.5 սմ.)
23. Խող (10 սմ.)
24. Ժանապիս (5,5 սմ.)
25. Խոնես (4 սմ.)
26. Ջրամուկ (2 սմ.)
27. Աղուէս (5 սմ.)
28. Վայրի խոլ (10 սմ.)
29. Տան մուկ (1 սմ.)
30. Խլուրդ (1 սմ.)
31. Կով (13սմ.)

Այս սկառւաները որ վերը յիշատակուած հետքերէն երեքին կը հանդիպին և մեզ կը զրկեն անոնց նկարը (գծագրուած), մրցանակ մը պիտի ստանան (Անհրաժեշտ է խմբապետին կամ առաջնորդին սուրագրութիւնը):

Յաջորդ միւռով պիտի խօսինք սկառւական հետքերու և հետա-խուզական խաղերու մասին:

«ՀԱՅ ԱՐՔ»Ի ՊԱՏՄՈՒՄԾՆԵՐԸ.

Հ Ա Յ Տ Վ Ա Ն

Ո՞վ չի միշեր Հայաստանի ցուրտ ձմեռը. այս' հաճելի է անցնել ձմեռը երբ ունիս տաք սենեակ, հագուստ տեղէն. այսմ էլ կը միշեր ձմեռը. ինչ ուրախութիւն. երեխաները սահնակներով սարից ուրախ ձիչերով վար կ'իջնէին միւս կողմը երկու խումբի բաժնուած կուլ կ'անէին չինագնուերով, երրորդ կողմը մէկ խումբ:

«Զանըմ ինչ լաց կը լինիք. երեք ամիսէն թուրքի բերանը կառուելով ետ պիտի գան ամիսի գան, էլլո»: սակայն այս խօսքի ընթերցող շատ եւ շատ կը սիսալիս կարծելով որ այդ ձիւլը է որ պիտի նկարագրել ձեզ: Նկարագրած ձիւլու այդ ձիւլերէն կը պատկանէր ժամանակին, բայց...

1914 . . . Շատ կը վախնան այդ թիւէն, ու էր սկիզբը հայ գիւղին բայցաման:

Այդ տարեշրջանն էր երբ Ա. գիւղը լուր եկաւ որ Թուսաց թափաւորը կուտի է սկսել Գերմանացուն ու Տաճիկին զէմը թափաւորը մեծ յոյս կը դնէ Կավկասի Հայոթեան վրայ, տաճիկին զէմ կուտելու պարագային եթէ հայկական գունդեր մեծ քաջութիւն ցոյց տան, Տաճկահայաստանի Յիւլայէթները կը հոջակուին Հայաստան:

Գիւղին երխասարդները ցորավ, գուրով ման կը գային, իրենք Տաճկաստանը 3 ամսուա մէջ կը յաղթէին, Ռուսն էլ Գերմանացուն, եւ պատերազմը 4 ամիսէն մերժացած կը համարուէր:

Օրը եկաւ երբ տղաքը պիտի մեկնեցին մինչեւ մօտակայ երկաթուղին կայտարանը 5 վերստ կարանց էկամիս գիւղը

խուճապի մէջ էր, կայտարանի ճամբան Մելիքին էր տալիս մէկ ընտանիքին 3-4 տղայ կերթային «Հայաստանը» գանելու համար տուն չկար որ տղայ գուրս չասար. կայտարանում մայրերը լալով տղոցը ճամբայ կը դնէին, խոկ հայրերը, ջիւռունները բերաննին, կողմը երկու խումբի բաժնուած կուլ կ'անէին չինագնուերով, երրորդ կողմը մէկ խումբ:

«Զանըմ ինչ լաց կը լինիք. երեք ամիսէն թուրքի բերանը կառուելով ետ պիտի գան ամիսի գան, էլլո»: սակայն այս խօսքի ընթերցող շատ եւ շատ կը սիսալիս կարծելով որ այդ ձիւլը է որ պիտի նկարագրել ձեզ: Նկարագրած ձիւլու այդ ձիւլերէն կը պատկանէր ժամանակին, բայց...

Երեք ամիսը երեք տարի գարձաւ, աղաքը չիան նիկալնից ընտանիքը 4 տղայ տուեց, Հայաստան ոտանալու համար:

Մինչեւ 1917 թիւը միայն մէկից էր որ կանոնաւոր նամակ կ'ստանար, խոկ մնացեալը գնացին «ինկան պատերազմի գոշտին վրայ»: Կանոնը նիկալի տունը 2 տղայ մնացին, եղբարները պատերազմ մեկնելու ժամանակ 10 եւ 13 տարեկան էին, փայրը Տելեմակ խոկ մեծը Գարմիշ-խան անունով. 17ին արգէն մեծ տղաք էին, գութանը կը լծէին, հողը կը վարէին, տափանը իրենք կը տայլին, կարն ալ իրենք կը կամնէին, ջաղաց էլ կերթային. մի խօսքով իրենց տունը ու տեղը իրենը կը պաչէին: Երկու հատ ձիւ ունէին, երկու լուծ եղ եւ երեք կով, մի քանի ոչչառը ու այծ. այսինքն ան ինչ որ պէտք է գիւղա-

ցիւլին ապաւելու համար:

1917ին նոյեմբերին լուր եկաւ որ պատի բազմը վերջացաւ, բայց գիւղի գիւտունները կ'առէին որ անոր փոխարեն քաղաքայիական պատերազմ է սկսել Ռուսաստան:

Մէկ խօսքով մի քանի ամսուաց մէջ ամեն բան փոխաւեց: Գերմանացին մինչեւ Թիվիս էր եկել, տաճկական սահմանից վաս լուրեր էր գալիս, Ռուս զինւորները փախած էին, խոկ տաճիկը տուաջ էր գալիս:

Այսպէս սպիտակներ անցան. մէկ գիւշեր էլ գիւղը արթինցաւ հարսւանները սացերը լնեցին, արդ ու զարգերը մէջը լեցուցին ու փախան:

Նիկոլի ընտանիքը գիւղին մէջ մնաց. լնէ ամեր չէր գիտեր ամեն օր կը սպասէր որ մինակ մնացած տղան գայ, սակայն օրերը կ'անցնէին ու չեր գար, իրեն պէս մի քանի ընտանիք ալ կար որ մնացին գիւղին մէջ, այս կ'ըսէին Հայաստանի Հանրապետութիւն է կազմել ու տաճիկին հետ նա պիտի կրուի: Գիւղը նոր գիւնորներ կուգային, խոկ գիւղից երկու վիրատ հեռու, բլուրի ետեւից զինւորները փամփուշտի պաշարանոց էին շինել. Տելեմաքը ու Գարմիշանը միշտ կը զիսէին այզակ տարուած աշխատանիբները, մէկ օր էլ տափորը հանգը տանելին լեցին:

«Շուն շան որդին, քանի գնաու մօտենում է.»

— Եթէ մէկ օր այս գիւղը անցաւ, այս պաշարանոցը իրենց ձեռքը պիտի մնայ մէկս չէ.

«Այս սակայն, այն ժամանակ եթէ մէկը գանուի որ կարուղանայ պայմեններ այս պաշարանոցը.

— Բայց ինչպէս չէ որ ինքն էլ օղը կը ցատկէ պաշարանոցին հետ մխասին.

«Այսպէս կը կարծին նայէ. և մատով ցոյց տուեց հետեւ գտնուող բարերը» ան անովան բարը կը տեսնես:

— Այս' «Ան բարին տակը,

— Է՛ աերկաթի թել կայ, եթէ այն թելը բաշես մթերանոցը կը պայմէի:

Դարմիշխանը ու Տելեմաքը շշմած մնացին:

— Տելեմակ լուցին.

«Այս' բայց բան մը չէ հասկցայ.

— Ես էլ բեղ պէս:

Անցաւ 2 օրը, թնդանօթների ձայները գիւղը կը լսուէին, պատերազմը գիւղին կը մօտենար:

Ել սպասել չուզեց նիկօլը:

«Գայցէք սավարը բերէց. սացերը լնենք ու երթանք. Տելեմակը ու Գարմիշխանը ես վաղեցին. աեղէն ցատկեցին ամեն մէկը մէկ մէկ ճիպոտ առին ու տունէն զուրս երան:

— Ե՛ հիմա եղերը ուր գտնենք, մէկ ժամեն մաւթը կ'ինայ, եկուր երթանք ձիւնաները գումից հանենք, ձիով կ'ըսէին շունչները շունչին:

— «Չուն սանձը դնենք, թամբը ձգենք, ժամանակ չկայ:

5 բողէ անցած ձիերով դուրս ելան գիւղէն. հազիւ երեք վերստ արին Գարմիշխանին յետեւ գործան զէպի գիւղ.

«Վայ-վայ, Սարգսենց տունը կրակ է նիկէր Դարմիշխան:

— Նայէ՛, Հռաչենց շտենն ալ:

Գայցին եղերը գտան, ետ գալու ժամանակ, փամփուշտի պաշարանոցի բլուրը ելան, առանց ոչ մէկ բան համենալու գիւղին կը նայէին որ չորս կողմից սկսած եր վառիւ, լոյսը մինչեւ իրենց կ'ուգար:

«Ինչ կը սպասէք երախացք, փախէց, թուրքը գալիս է»), Նվիոլին էր ան:

«Ձել մատաղ, ես ծեր եմ, հեռու չեմ երթանք գումարէց թուրքին հետը անցէք»:

— Ապի աս ի՞նչ է. հարցուց Տելեմաքը, Դարմիշխանը ձգեց իջառ ուղեց որ այլը նստի:

«ԶԵ. ՀԵ Դարմիշխան դուք փախէք».

— Զի նստէ ըստ, ան քարերուն մօտ երթանք.

Թուրքը մեղ այստեղ չի դանայ.

«Կը դանայ, կը դանայ»:

«Արի Ապի ձի նստէ»:

— Եհ երթանք շուտ ընկնք:

«Ապի մամը ուր է».

— Ինչո՞ւ չես ըսեր ապի.

«Թուրքերը սպաննեցին».

— Մամը.

— Այո.

«Բայց ան կին էչ է ապի:

Նիկոլը ոչինչ չի պատասխանեց, գլուխը կը շարժէր և աչքերէն արցունքներ կը թափէին. այնպէս լուռ հասան մինչեւ քարերը:

«Ապի ինձ այստեղ սպասէք ես զնամ, հանդիսաւ պահուլառելու տեղ գտնեմ»:

— ԶԵ Դարմիշխան հեռու մի դնա, իրար կը կորսցնենք:

— Նայէ Տելեմաք այդ մեր գիւղը մեր տունը ինչ ըրին, սարքած այդ կրակը իրենց գլխուն բերի:

— Տելեմաք մեծնաս չի մոռնաս աս չէ՛, չորս աղաս, մամը, Հայաստան ունենալու համափ է որ տուի: Ես էլ Հայաստանին համար կերթամ, ապա կուրծքը բանալով շարունակեց կը աեսնա՛ս գիւղին կուրծքո ծակել է. կերթամ ձեղ մասաղ կ'երթամ:

— Ապի Տելեմաք եկէ՛ք, եկէ՛ք ձեղ համար լաւ տեղ գտած եմ:

Զիանները քշեցին, և տեսան Դարմիշխանը երկու խոշոր քարերու մէջ կանքնած ոտքով կ'ուղէ իրմէ մեծ սպասակ քարը հրել և տեղահան ընել, սակայն ույժը չի ներեր:

— Ապի ձիէդ իչիր Տելեմաք գուն ալ. հանգառացէք որ գիշերը ճամբան կըտրենք մերոնց մօտ անցնինք: Ադ ի՞նչ է Ապի, ի՞նչդ կը ցաւի, որ չես կարող ձիւց իջնել ապա հօրը մօտ վաղերով կը սկսի օգնել ձիէն վար իջնելու, սական ձեւքը արիւնու թաց կրծքին կը դպի. շուտ մը վախցած ես կը բաշուի:

— Պա՛յ վէրք ունիս ապի:

— Հա Դարմիշխան հա. Թուրքերը ըլին:

«Տելեմաք, եկուր ապին ձիէն վար աւնենք.

Այսպէս երկու փոքրիկներ իրենց ուժերով յաջողեցան իրենց հայրը վար առնել ձիէն:

— Այս Դարմիշխան մեռնում եմ մեռնում:

«ԶԵ ապի չէ՛. այս գիշերը անցուր վաղը քաղաք հասնելուն պէս բժիշկին կերթանք»:

— Հա ջանս կերթանք:

Դարմիշխանը ու Տելեմաքը իրենց հայրը խոտին վրայ պատկեցուցին: Տելեմաքը հօրը մօտ մնաց, խակ Դարմիշխանը սպիտակ քարին գնաց, ու ամբողջ ոյժով հրեց:

Տելեմաք հոս եկուր. Եցս քարը տեղահան ընենք. Տելեմաք վաղերով եկաւ:

— Շուտ ըլիէ Դարմիշ, ապին մինակ է:

«Հայդէ...»

— Բէր... քարը տեղահան ըրին:

«Դե՛ք ապիին մօտ գնա Տելեմաք»:

Տելեմաք գնաց. քարին տակ քառակուսի փոսին մէջէն մարդուն ասածին պէս երկաթի թելեր էր զուրս գալիս. զար միշխանը մէկ երկաթի թելին էր նայում. մերթ քիչ հետուն պառկած հօրը և մերթ հեռն կը կային մէջ լուսաւորուած բլուրը:

Մութը ընկել է.ր. զեռ երկար կը նայէր Դարմիշխանը այլպէս եթէ լուսաւորուած բլուրին վրայ մարդկացին սպուերշերէնին:

Թուրքը խուժանը առաջ էր զալիս. Հայաստանի խորքն էր մանոււմ երբ տեսաւ որ բլուրը բաւականին խուժանով լցուեցան ձեռքը մեկնեց երկաթի թելին սակայն Տելեմակին ձայնը բեց:

Դարմիշխան. Ապին . . . Ապին քնեց.

« Ապի. մամ. սա ձեր վրէժը », ալալով երկաթի թելը նոյն ակնթարթին մէջ սպուալի պայթիւն մը լցուեցաւ. գիւղը, քարերը, բլուրը, սամէն բան սե մշուշին մէջ կորսուեցան, պայթիւնի ուժից վերեւից քարի կառներ ժայռերից պոկտելով սկսեցին քլորիլ:

(Շարունակելի)

Վիկէն Զավարեան.

ՄԵՐ ՈԿՈՒՑՆԵՐԸ



Ականտ Օդանաւորդ. Դաւիթ Թովկիսականի իր օդանաւով:

ՄԱՐՄՆԱԿՐԹԱՆՔ.

ՏԱՐԻ ՆԵՐՈՒԻՆ ԱՐԺԵՔԸ

Ինչո՞ւ զբաղիլ մարմնով.

Տարիները կը սահին կ'երթան:

Մամկութիւնն ու պատանեկութիւնն ալ, կեանքի այդ սիրուն պահերը, արագ քայլերով — շատ արագ քայլերով — կը մտնեն անդարձ անցեալի յիշատակներուն մէջ: Օրին մէկը, տղաք, ինքինքնիդ կը դանէց դէմ յանդիման քսան տարիներու: Պեխեր ու մօրուք՝ որ կ'ուղեն տնով ծածկել ճեր պատանեկան վարդ երեսը ու խորշմներ՝ որ կը փորձեն արդէն ակօներ փորել ճեր անմեղ ճակտին վրայ:

Քսան տարիներ... ինչքան ալ շուտ անցան:

Այս, անցան, և վայ ճեղ եթէ անոնք սահեցան գացին, առանց իրենց բարերար հետքը ճգելու ճեր վրայ: Վայ ճեղ, եթէ, մանաւանդ, այդ քսան տարիներու ընթացքին չէ կազմուած, չէ զօրացած պէտք եղածին պէս ճեր մարմինը: Յետագայ տաշըներուն պէտք պիտի ունենաք զուք մղել անվերջ պայքարն եր: Զեր մարմինը շատ անդամ պիտի ենթարկուի բռուն փորձերու, և վայ ճեղ, եթէ ան տկար է, պարտութիւնը անխուսափելի է և սպատուողն, այս աշխարհին մէջ, միշտ գժբաղդ է եղած...:

Կեանքի առաջին քսան տարիները յատկացուած են ընդանրապէս կազմուելու, պատրաստելու համար ապագայ մարդը՝ որուն յետագային գրաւելիք տեղը մարդկան ընկերութեան մէջ կախուած է առաւելապէս այդ քսան տարիներու ընթացքին տղան սապացած զարգացումին չափելիք:

Զարգացում՝ յիմացական, բարոյական և մանաւանդ գիշիխական:

Կ'ստրապէտէր Փիղիքականը, որովհետեւ կը հաւատամ՝ թէ ան է ամենէն աւելի կարեւորը: Կարելի էրսան տարեկանէն վերջն ալ որ և է դիտութեան մը Ա. Բ. Գ. ը ստրվեցնել մէկու մը, և թերեւս ալ աւելի դիտութեամբ, քան մանուկ եղած, բայց չէ կարելի անոր տալ հաստատ հիմերու վրայ հասած առողջ մարմին մը, եթէ իր պատանեկութեան շրջանէն տկար է մնացած իր մարմինը:

— Բայց, պիտի ըսեն ամանք, ինչո՞ւ իր մարմինը մնացած ըլլայ տկար:

Ինքնին միամիտ հարցում՝ մը ահա որ մէջաւել կը նետուի ընդհանրապէս անոնց կողմէ՝ որոնք ունին բացատար բնականէն զօրտուր մկաններ, առողջ թոքեր, հաստատուն կազմուածք մը մէջ խօսքով:

Ու այդպիսիներ կ'աւելցնեն.

Կ'արմէ միթէ զբաղիլ այզպէս երկարուէն մարմնական հարցերով, երբ կարելի է ասոր յատկացուած ժամանակ անցնել ալ աւելի շահեկան զբաղումներով: Զէ որ բնությունը ինքնիրեն առանց ուրիշի օգնութեան, կարող է կատարել իր փորձը:

Այս, Ճիշդ է, բնութիւնը պէտք չունի արուեստական միջոցներու, այսինքն՝ մարզական փորձերու, զօրացներու համար մարդկային կազմուածքը:

Մեր պապերը իրենց գեւղերուն մէջ փութպօլ չէին խաղար և ոչ ալ վաղեր կամ դաշեկը, բայց կ'ասլրէին մեր կեանքէն:

շատ աւելի երկար և առողջ կեանք մը: Բայց անոնք կ'ասլրէին իրենց զիւղերուն մէջ — բնաթեան ծոցին մէջ:

Խոկ մենք ո՞ւր կապրինք:

Մեր առօրեայ կեանքը կ'ամսոնի ընդհանրապէս խոշոր և ապատ բաղադրութեան առ ավագանուած աղջաման շրջանէն խով ու մուխով ծակրաբենուած գործարաններու անշնչի մթնուրութիւն մէջ:

Արզի քաղաքակարթավունը կամայ ակամայ մեղ կը հեռացնէ բնութիւննեն, այն բնութիւննեն՝ որ սահմանուած էր զօրացնելու, կազմառորելու մեր մարմինը: Արդ ինչպէս կ'աւելէք սր բնութիւնը կարենայ միայնակ կատարել իր գործը, երբ ամեն օր կը հեռանանք անկէյ փարսախմերով:

Կարելի է արդօք վերապատճառալ վերստինն բնութիւնն ծոցին մէջ: Կարելի է արզեօք վերասլր լ մեր պապերան կեանքը: Հարցումներ՝ որոնց զժուար է հաստատական պատասխան մը տալ: Եւ Ճիշդ ասոր համար ահա մեր արլիները պէտք է ինքնիրենին խաղալի երջանիկ զգան երբ, ամրան, բանակումներու ընթացքին, առիթը կունենան ա. բերու, հոգէ թէ քանի մը օր միայն մեր նախահայերու այդ նախնական, բայց ինչքան հանգիստ ու զուարթ կեանքը:

* *

Ինչպէս կը աեսնուի ուրեմն պէտք

ունինք մարմնկրթական փորձերու, չեղացացներու համար այն աւերը զոր կը գործէ արդի քաղաքակարթութիւնը, մեր կազմուածքին վրայ:


Եւ այդ փորձերը անհրաժեշտ է որ կատարուին մեր մանկութեան շրջանէն խոկ սկսելով, որպէսպի տան առաւելագոյն օգտար:

Բայց ինչպէս կատարել այդ փորձերը: Ինչ պէտք է ընել, որ պէսովի ունենական գործուոր և չարբաշ մարմին մը՝ որ կարենայ կարելի եղածին չափ երկար զիւմանալ կեանքի պայցարին:

Մարմնակրթական փորձերու, մարզական խաղերու աեսնիները չեն պակսիր: Փէտք է սակայն շարժմիլ համաձայն տարիքին և միջավայրին: Փէտք է նկատի առնել նաև խրաբանիչւր՝ մարմնի նախնական կազմուածքը: Մանուկներու, պատասխաններու, մարզական փորձերուն մանաւանդ անհրաժեշտ է խիստ աշալուրջ կերպով հետեւիլ, չհանդիպելու համար ապագային ցաւառիթ գեւղերու:

Խիստ կարեւոր կէտեր են ասոնք՝ որսնց մասին անհրաժեշտ է անդրագաւանալ՝ ՀԱՅ ԱՐԻ յի յառաջիկայ թիւերոն մէջ:

Վ. Ա.





**ԽՈԽՈՑՈՒԹԻՒ ՍԿԱՌԻՑՆԵՐԸ ԿՐ
ՄԻՌԻՆԱՆ ՄԵԶ**

Ռուսական (Պուլկարիա) Հակ Արտաստանի երրորդ և գայլիկներու խոռվը խիստ յուղիչ կոչ մը ուզգած է Ֆ. Հ. Ա. միութեան գործադիր խողուրդին որով իրենց խմբակցութիւնը մեր միութեան կը հապուի Յունվար 1 1930 էն սկսեալ:

Ողջունելով Ռուսական (Պուլկարիա) մեր մասնաձիւին սկառատները և խմբակցու ներսէս խրիստանանը կը մաղթենք որ բոլոր հայ սկառատները այսպէս ամփոփուին մեկ անկախ դրօշի տակ:

¤ ¤ ¤

Խմբապետնեու համաժողովը

Ապրիլ ամսուայ ընթացքին տեղի պիտի ունենայ Ֆ. Հ. Ա. Ա. խմբապետներու տարեկան Բ. Համագումարը, որուն ընթացքին մեր Միութեան յառաջդիմութեան համար նոր որոշումներ պիտի արուին: Համագումարի ընթացքին պիտի նշանակուի նաև նոր Գործադիր Խորհուրդը որուն արդի անդամներն են Հրանդ Դերձակեան, (փոխնախադատակ) Պ. Պապեան, Ա. Զամալեան, Վ. Տ. Դաւթեան, Յ. Գաւուգճեան և Էնդհանուր Պետր:

¤ ¤ ¤

Ընդհանուր պետք գուտառ կ'այցելէ

Յունվար 31-ին Ք. Պ. մեկնած է գաւառ այցելու Միութեան մասնաձիւ գերը:

Եփոնի մէջ կազմուած է սկառատական խմբակ մը որուն վարիչ նշանակուած է Ա. Աղարեան,

Վալանսուի մէջ տեղի ունեցան սկառատական հաւաքոյթներ տեղական կազմը ուելի զօրացնելու համար տեղի ունեցան նաև կարեւոր այցելութիւններ:

Թրիվո ի մասնաձիւղը խիստ լաւ տպաւորութիւն թողած է ընդհ. պետի վրայ: Տղաբը մեծ եռամուղ կ'աշխատին և արդիւնքները նկատելի են:

Օպեա ի մէջ տեղի ունեցաւ մեծ հաւաքոյթ մը փետրի. 2 ի կիրակի օր: Ծնդհ. պետը պարզեց մեր միութեան նպատակը. Կոչ ըրաւ տեղոյն հայ երիտասարդութեան կազմիլ նաև սկառատական մասնաձիւղ մը:

Խիստ հաւաքական շրջանակի մը մէջ հիմն զրուեցաւ մեր նոր մասնաձիւղին և կատարուեցան առաջին արձանագրութիւնները :

¤ ¤ ¤

Մարտունի:

Մարտէի մասնաձիւղը կը տեղեկացնէ որ Խումբը խիստ հատաս հիմերու վրայ զրուած է և վերջնական կազմը ստացած:

¤ ¤ ¤

B. P.

Խոր Պէյտըն Բառու մեր միութեան սպեկէն Բ. սլաք մը գրկած է նոր տարուոյ առթիւ խրախուսիչ նախակով մը միասին:

Աեցցէ Պետը, միշտ պատրաստ ենք ծառայելու իր գաղափարին:

¤ ¤ ¤

Ապրիլ 5 ի երեկոյը

Նաբաթ 5 ապրիլին տեղի կ'ունենայ փարիղի I և II խումբերուն կազմակերպած երեկոյթ պարահանդէսը Salle Hoche ի մէջ 55, bis Rue St-Didier, նախագահութեամբ Պ. Զ. Խանդառեանի:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՖՐԱՆՍ. ՀԱՅ ՍԿԱՌԻՑՆԵՐՈՒ ԳՈՐԾԱԴԻՐԻ ԽՈՐՅՈՒՐԴ

Ֆրանսայի հայ սկառատներու Միութեան վաւերացուած խմբապետական կազմերը Գործադիր Խորհուրդին կողմէ:

ԲԱՐԻԶ Ա. Խումբ Հրանդ Դերձակեան խմբապետ.
7 Rue Tournon Paris

Բ. Խումբ Արմիկ Զամալեան խմբապետ
21 Rue Haussaire Enghien-les-Bains.

Գայլիկներ Օր. Վ. Բէկդատեան խմբապետուհի
7 rue Desnouettes Paris 15e.

Օր. Հ. Բրիկեան Փոխ-խմբապետուհի
10 Ave. de Ceinture Enghien-les-Bains

Երէցներ Յակոբ Պետիկեան Երէց-առաջնորդ
4 Ave. St. Roman Villejuif (Seine)

ՎԱԼԱՆՍ ՍԿԱՌԻՑՆԵՐ Պարոյր Պայեան խմբապետ
6 Rue Dauphine Valence (Drôme)

Գայլիկներ Օր. Մ. Տուրպագ խմբապետուհի
4 Rue Bouffier Valence (Drôme)

ՄԱՐՍԵՅՑ Սկառատներ Բ. Գավէզեան պատասխանատու-վարիչ
49 Rue Nationale Marseille

ԲՐԻՎԱ Սկառատներ Զաւէն Բապուձեան պատ. վարիչ
Chalamond Privas (Ardèche).

Գայլիկներ Օր. Զ. Բապուձեան խմբապետուհի
Chalamond Privas (Ardèche)

ՌՕՄԱՆ Գայլիկներ Տիկին Պիլալեան խմբապետուհի
15 Rue de la Batis Romans (Ardèche)

Այս խմբապետները նշանակուած են Գործադիր Խորհուրդին կողմէ, և Տեղերուն վրայ անոնց պէտք է դիմել արձանագրուելու, եւ ամէն կարգի տեղեկութիւններ ստանալու համար.



Le Gérant S. NERSES -:- Imprimerie G. NERCES 65, Rue Pascal PARIS (13^e)